

# ԵՌՄՊԱ

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ Ի Ի 20.

1858

Ա. ՀԱՏՈՐ



## ԱՆԻՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՓԸ

Արեմն իմ խեղճ բարեկաման պատիտի ոճրագործութեան մը զոհ եղած է, ըսաւ ինքն իրեն Մորտաւնդ, երբ որ ծեր Արիտլին նամակը կարգաց . . . լաւ է ան անօրէններուն չարիքն իրենց գլուխը պիտ'որ դարձընեմ, թէպէտ եւ ինձի հազար սգերին արժէ:

Գրագոս, յիմարանոցին տէրն իր պղտիկ սենեկին մէջ նստած էր, իր դիմացը կը կենար Շինոն գաղղիացի բժիշկն՝ որ նոյն յիմարանոցին վերին բժիշկն էր եւ ամէն խենթերն ինքը կը դարմանէր:

— Ի՞նչ լուր բերիք ինձի ձեր աս առտուան քննութենէն, հարցուց Գրագոս Գաղղիացւոյն, հիւանդներուն վիճակն ինչպէս է:

— Ըմենէն յառաջ աս լուրը ձեզի կ'ուղեմ ապ թէ Արիտլի ծերը բոլորովին առողջացած է, եւ կրնայ իր տեղը խրկուիլ, պատասխանեց բժիշկը:

— Մեծագէտ կը սխալիք, ան վտանգաւոր, կատաղի խենթը: . . .

— Ընկիպ ոչ երբեք խենթութիւն ունէր. իր հիւանդութիւնը ժամանակաւոր բան մըն էր, օգետը ըմպելիքներէն պատճառած. բայց հիմայ կատարեալ անցած է:

— Ի՞պոք . . . բայց, տէր բժիշկ, չէք համարիր որ կենաց մէջ նաեւ բարոյական խենթութիւն կը գտնուի . . . պատուաւոր ընտանեաց մը պատիւն ու համբաւը վտանգի մէջ է:

— Չեր խօսքը չեմ իմանար:

— Ըսկէ զատ ծերը շահաբեր հիւանդ մըն է. իր բարեկամներն աղէկ կը վճարեն. մանաւանդ թէ շատ աղէկ:

— Հիմայ կ'իմանամ: Արեմն կ'ուղէք ծերը խենթ ընել:

— Ի՛նչ մը ժամանակ, ըսաւ Գրագոս ցած ձայնով, բայց բանը ծածուկ պէտք է մնալ, գիտէք որ դուք ալ շահին մասնակից պիտ'որ ըլլաք:

Ըս ժամանակ սպասաւորներէն մէկը սենեակ մտնելով՝ ծանոց թէ Տէր Մորտաւնդ ուրիշ ընկերի մը հետ եկած է եւ կ'ուղէ տէր Գրագոսին հետ տեսութիւն ընել: Արովհետեւ եկողը Մենչեսդրի անուանի մարդիկներէն մէկն էր, Գրագոս անյայտալ այցելութիւնն ընդունեցաւ, կարծելով թէ իր յիմարանոցը պտտելու եկած է: Սակայն հիւրերուն գալուն վախճանն աս չէր, այլ կ'ուղէին զԱրիտլի տեսնել եւ անոր որպիսութիւնն անձամբ տեսնելանալ: Իրենց խօսակցութեան ժամանակ Գրագոս յայտնի իմացաւ թէ եկողներն իր վրայ կասկած ունին եւ բանին էութիւնն ըստ իմիք գիտեն: Աւստի երբ որ ալ կարող չեղաւ փախուստ տալ, զՇինոն խրկեց որ սպասաւորաց գլխաւորը կանչէ՝ որուն պաշտօնն էր վտանգաւոր խենթերն հոգալ: Բժիշկը քառորդի մը չափ ուշանալէն ետքն ուղուած մարդուն հետ ետ դարձաւ: Թէպէտ եւ սպասաւորը շատ ջանաց եկող օտարականներն համոզել թէ Արիտլին քովն երթալը շատ վտանգաւոր է եւ թէ քիչ մը յառաջ իր կատաղութիւնը բռնած էր. սակայն կարելի չեղաւ զանոնք իրենց ուղածէն ետ կեցընել. վերջապէս Գրագոս ստիպուեցաւ զիրենք ծերունւոյն խուցը տանիլ: Հոս խեղճ հաշուեկարն ամոռի մը կապուած անշարժ կը կենար. իր աչուքները կատաղի երեւոյթ մ'ունէին եւ բերնին երկու կողմն արիւնախառն փրփուր մը կ'երևար: Խուցը զօրաւոր անուշահոտութեամբ մը լեցուած էր: Արիտլի եկող բազմութիւնը տեսնելուն պէս սկսաւ խառնաձայն աղաղակ մ'արձակել եւ իրարու անհամաձայն խօսքեր խօսիլ. իր աչուքներն սկսան շրջալիլ եւ բերանն աւելի եւս փրփրալ:

— Ար տեսնէք ինչ վիճակի մէջ է, ըսաւ Գրագոս, յաղթանակելով մը:

— Չարհուրելի բան, պատասխանեց Մորտաւնդին ընկերը, ծերունւոյն վրայ ի դուր շարժելով: Իսկ Մորտաւնդ առանց խօսք մը խօսելու, հիւանդին մօտեցաւ եւ իր ճերմակ թաշկինակովն

անոր բերանը ժողովուած փրփուրը սրբելով՝ զգուշու-  
թեամբ գրպանը դրաւ: Իր զայրոյթն երեսին վրայ  
յայտնի կը տեսնուէր: Շինոն եւ յիմարանոցին տէրն  
անձկութեամբ մ'իրարու նայեցան:

— Մեր ներկայութիւնը զինքն աւելի եւս կը  
խռովէ, ըսաւ Մորտաւնդ իր ընկերին, փութանք շու-  
տով ասկէ հեռանալու: Քիչ մ'ետքն երկու բարե-  
կամք շէնքէն դուրս ելան:

— Խեղճ Կրիտի, ըսաւ Մորտաւնդին ընկերը,  
կարեկցութեամբ, երբ որ քիչ մը յառաջ գացին,  
ինչ վիճակի հասեր է... Բայց իր գրած նամակը  
չատ կարգաւորեալ էր եւ ամենեւին խնթի գրուած  
էր նմաներ:

— Ինչպէս, պատասխանեց Մորտաւնդ, ես  
կատարեալ համոզուած եմ թէ հոս դարձեալ ան-  
գութ ոճրագործութիւն մը կայ. խցին մէջն սաստիկ  
հոտն ասոր մէկ նշանն է: Ասոր համար է որ ես Կրիտ-  
իին բերնի փրփուրը սրբեցի եւ հետո առի. հիմայ  
անմիջապէս Ղոնտոն պիտ'որ երթամ եւ զանիկայ բնա-  
լուծի մը պիտ'որ տամ որ լուծէ: Վայ Գրապոսին եւ  
իր գործակիցներուն, եթէ իմ կասկածս ստոյգ ելլէ:

Մորտաւնդ իրօք նոյն օրը դէպ ի Ղոնտոն ճամ-  
բայ ելաւ:

Աս դէպքիս երկրորդ օրը Գրապոս Կրիտաւմին  
դրաստեակը գնաց եւ աս պատուական անձին հետ  
երկայն խօսակցութիւն մ'ըրաւ: Կ'երեւայ թէ խօ-  
սակցութեան ելքին վրայ շատ գոհ էր, որովհետեւ  
սենեկէն դուրս ելլելու ժամանակ քանի մը թղթա-  
դրամ գրպանը խոթեց: Գրապոսին երթալէն ետքը  
Կրիտաւմ զանգակը հնչեցուց որ նշան էր թէ կ'ուզէ  
իր բաժանակցին հետ խօսիլ: Սմայ ծանրաքայլ սե-  
նեկէն ներս մտաւ դուռը սաստիկ զզրդիւնով գոցեց  
եւ գոռոզութեամբ մ'իր վաճառակցին մտնեցաւ: Աս  
վարմունքը մեծ զարմանք պատճառեց Կրիտաւմին,  
որովհետեւ մինչեւ նոյն օրն իր բաժանակցին իրեն  
ծառայական հպատակութիւն եւ մեծարանք կը ցու-  
ցընէր: Չէր գիտեր որ հիմայ անիկայ իր եղեռնա-  
գործութեան վկայականները ձեռքն ունէր, որոնք ի-  
րեն համարձակութիւն տուած էին այսպիսի ընթացք  
մը բռնելու:

— Ի՞նչ է, աս անսովոր վարմունքն, հարցուց  
անոր, զայրացած ձայնով մը, կը մոռնա՞ք թէ որուն  
առջեւը կ'ելլէք. ձեր անամթութիւնն անասնելի է:  
Եւ կամ դուցէ արբած էք:

— Ըրբե՞ծ, հարցուց Սմայ, ամոռի մը վրայ  
նստելով: Տէր զգուշացէք ուրիշ անգամ այսպիսի  
նախաձեռնական խօսք խօսելու. մտածեցէք որ ձեզմէ  
չատ աւելի պատուաւոր անձ մը կը նախատէք:

Կրիտաւմին զարմանքն ու բարկութիւնը վերջին  
աստիճանի հասաւ:

— Ես բնական ժամանակ ձեր ամբարտաւան  
վարմանց համբերեցի. հիմայ հարկ է որ աս բանս  
վերջանայ, ըսաւ դարձեալ Սմայ:

— Անմիջապէս, պատասխանեց Կրիտաւմ, աս

րոպէս հաշուեիս գոցեմք եւ դուն քու ստահակ որ-  
դիներովդ գրասենեկէս դուրս ել: Աս լսելով իր  
հաշուի գիրքը բացաւ:

— Հաշուները քիչ ժամանակուան մէջ քննուե-  
ցան, բայց երբ որ Կրիտաւմ անոնց գումարն ընելու  
կը սկսէր, Սմայ նորէն սկսաւ խօսիլ:

— Չեզն հետ զատ հաշիւ մ'ալ ունիմ. ձեր  
հաշուին հազար սդերլին ալ ծախք ըրած եմ որ հա-  
շուեգրքին մէջ գրուած չէ:

— Անիկայ քու գիտնալու բանդ է. ես քեզի  
իշխանութիւն տուած չեմ առանց ինձի հարցնելու  
ծախք ընել. մանաւանդ այսչափ մեծ գումար մը:

— Ինչպէս որ կ'ուզէք, Տէր, կրկնեց դար-  
ձեալ Սմայ պազութեամբ, ես վնաս չեմ ըներ.  
միայն այսչափ կ'ըսեմ որ ետքը պիտ'որ զըջաք:

— Ես ամենեւին բանի մը վրայ չեմ զըջար:

— Կաեւ Կրիտիին նամակներուն կորստեան վրայ:  
Կրիտաւմ շանթէ զարնուածի պէս ամոռնէն  
վեր ցատքեց. նոյն րոպէն իր աչքին առջեւը նկա-  
րուեցաւ իր վիճակին խեղճութիւնն. բոլոր իր արիւ-  
նը դէպ ի գլուխը դիմեց եւ իր դէմքն ահագին երե-  
ւոյթ մ'առաւ, այնպէս որ նոյն իսկ Սմայ սկսաւ  
զարհուրիլ:

— Կրիտիին նամակներն, հարցուց վերջապէս  
թոթովելով:

— Այո, Կրիտիին նամակները, պատասխանեց  
իր անօրէն բաժանակիցը, ձեր խաբէութեանց եւ ա-  
նօրէնութեանց վկայագիրներն, որոնք ձեր անուան  
մշանջենաւոր նախատիք պիտ'որ բերեն, եւ զձեզ  
պիտ'որ ոչընչացընեն: Կախախնամութիւնը զիս գոր-  
ծիք առաւ, ձեր չարիքն ի լըս հանելու:

— Կատակ կ'ընես:

— Երբեք կատակ ընելու սովորութիւն չու-  
նիմ. իբրեւ պատուաւոր մարդ եւ քրիստոնեայ կը  
պարտաւորիմ իմ պարտքս կատարել եւ քու անի-  
րաւութեանդ վկայութիւններն՝ որոնք իմ ձեռքս են  
դատաւորաց յանձնել:

Ղիլկերդ Կրիտաւմ բոլոր մարմնով սկսաւ դո-  
զալ եւ աղաչելու կերպով մ'իր բաժանակցին ըսաւ.  
Սմայ, գոնէ ինձմէ տեսած այնչափ բարիքներուդ  
համար ինչպէ ինձի. ըսէ ինչ կը պահանջես նամակ-  
ներն ինձի տալու համար, հազար սդերլին. երկու  
հազար. հինգ հազար:

Սմայ աս հարցման կը սպասէր: Երբ որ այս-  
պէս իր ամբարտաւան ընկերը բողբոլին խոնարհած  
տեսաւ, յարմար ժամանակ համարեցաւ իր պատրաս-  
տած այլանդակ առաջարկութիւնն անոր ընելու: Բա-  
րեկամ, ըսաւ իրեն, մեր այնչափ տարուան բարեկա-  
մութեան համար կը գթամ ձեզն, եւ ձեր գաղա-  
նիքը կը պահեմ, բայց միայն մէկ պայմանաւ. կը  
լսէք, միայն մէկ պայմանաւ:

— Ըսէ ինչ է պայմանդ:

— Ըս օրէն սկսեալ մեր տուրեւառին շահն  
իրարու հետ հաւասար կը բաժնենք, եւ քու մա-

Տուանէր ետքը զիս քու ընդհանուր ժառանգդ կ'ընես ու բոլոր ստացուածքդ ինձի կը ձգես: Եթէ աս պայմանն յանձն կ'առնուս, քու գաղտնիքդ միշտ գաղտնիք կը մնայ:

Արինտեմ աս խօսքէն կատարեց քաղան մը դարձաւ. իր անչափ աղաճութիւնն իր դանուած վտանգաւոր վիճակը գրեթէ բոլորովին մոռցրնել տուաւ: Անամօթ, սկսաւ պուստ կատարութեամբ. երբեք աս պլանդակ առաջարկութիւնը չեմ ընդունիր. ըտէ ինչ որ կ'ուզես:

— Գու գիտես, կրկնեց իր բաժանակիցը, բայց աղէկ մտածէ. քեզի քսանուչորս ժամ խորհելու ժամանակ կու տամ: Աս ըսելով սենեկէն դուրս ելաւ: Երբ որ Արինտեմ առանձին մնաց, սկսաւ հազար հնարք մտածել իր բաժանակիցին ձեռքէն ազատելու համար, բայց վերջապէս համոզուեցաւ թէ ամենայն ինչ անօգուտ է: Պէտք է պայմանն յանձն առնուլ, մտածեց ինքն իրեն. ան անօրէն խորամանկը կը ձանձնամ. իր ձեռքէն ազատիլ կարելի չէ: . . . Լաւագոյն է որ քիչ շահով գոհ ըլլամ եւ պատուովս ապրիմ, քան թէ բոլոր աշխարհքի առջեւ համբաւս եւ գուցէ նաեւ բովանդակ ստացուածս ու կեանքս կորսնցընեմ:

Աս ժամանակ Մորտաւնդ Լոնտոն հասած եւ անմիջապէս Ռանտ օւսուչին իր հին բարեկամին տունը գացած էր՝ որ նոյն ժամանակուան ամենէն երեւելի բնալոյծներէն մէկն էր: Մորտաւնդ Արիտլին գէտքերն եւ իր հոն դալուն պատճառը համառօտիւ բնալուծին ծանոյց եւ դրապանէն իժաշկինակն հանելով անոր տուաւ եւ աղաչեց որ իր հմտութեամբն անոր վրայի բիծը քննէ թէ արդեօք թու նաւոր նիւթ մըն է թէ չէ: Ռանտ իր բարեկամին խօսքերը մեծ մտադրութեամբ լսելէն ետքը փութով իր բնալուծական փորձն սկսաւ ի դործ դնել. նախ իժաշկինակին բծերը զտուած ջրով լուաց եւ ետքը նոյն ջուրն սկսաւ դանաղան նիւթերով խտնել: Առաջին փորձերը յաջող վախճան մը չունեցան, բայց վերջապէս երբ որ ջրին մէջ ձերմակ փոշի մը լեցուց, սկսաւ անկէ ախորժական հոտ մը բուրել:

— Ա' երջապէս իմացայ, գոչեց բնալոյծն ուրախութեամբ:

— Ի՞նչ բան է, ի՞նչ բան է, հարցուց Մորտաւնդ անհամբերութեամբ:

— Բոլոր կասկածդ ստոյգ է, պատասխանեց բնալոյծը: Ի՞նչպէս կարող եղեր են աս թոյնը գրանել. ասիկայ Անտեսի բարձրագաւառը բուսնող շատ հազուադիւրս բոյս մըն է, որ դանաղան զարմանալի յատկութիւններ ունի, եւ շատ անգամ ճաշակողին վրայ կատարութիւն մը կը բերէ:

— Արնաս ինձի աս բանիս ստուգութիւնը գրով տալ:

— Անմիջապէս, ըսաւ Ռանտ եւ գրասեղանին առջեւը նստելով իր ըրած քննութիւնը գրեց. Մորտաւնդ աս վկայագիրը նամակի մը մէջ դրաւ եւ տէ-

րութեան առնադպրին խրկեց, որուն մէջ պատահած դէպքերը պատմելէն ետքը կ'աղաչէր որ աս բանիս վրայ դատաստանական քննութիւն մ'ըլլայ: Իր խնդիրն ընդունուեցաւ եւ դատաւորաց կողմանէ Գրապօին աս բանիս նկատմամբ հրամանագիր մը խրկուեցաւ, ինչպէս քիչ մ'ետքը պիտ'որ տեսնենք:

Չիլպերդ Արինտեմ թէպէտ եւ քանի որ իր բաժանակիցին պահանջումը կը յիշէր մեծ այլայլութիւն ու զայրոյթ կը զգար, ի վերայ այս ամենայնի տեսնելով որ կարելի չէ ազատութեան հնարք մը գտնել, որոշեց դեռ պայմանաժամը չլինցած անոր հետ իրաւաստճ ըլլալ: Ուստի ծառայ մը կանչեց Կէ հրամայեց որ երթայ անոր ծանուցանէ թէ իր վաճառակիցը կ'ուզէ իրեն հետ կարեւոր խնդրոյ մը վրայ խօսիլ: Սմալ անյապաղ փութաց գրասենեակը եկաւ: Ճիլպերդ դեռ իր ըրած որոշումն անոր չճանուցած, դանաղան կերպով ջանաց որ գոնէ անոր պահանջումը քիչ մը մեղմացընէ, բայց երբ որ տեսաւ թէ իր բաժանակիցն ամենեւին իրեն մտիկ չընէր, Լաւ է, ըսաւ անոր, պայմանդ յանձն կ'առնու՞մ թէպէտ եւ անիկայ ինձի մահուան հաւասար է. բայց դուն ալ թողթերն իմ ձեռքս պիտ'որ յանձնես:

— Անոր վրայ ապահով եղեր, պատասխանեց Սմալ, մեծ դժուարութեամբ իր ուրախութիւնը ծածկելով. մեր դաշինքն ստորագրուելուն պէս նամակները կ'ընդունին: Այլը կէսօրն իմ տունս քեզի կը սպասեմ. հոն ամէն բան կարգի կը դնենք. եւ իրաւուր հետ նորէն բարեկամ կ'ըլլանք:

Պիտ'որ շարունակուի:

Է Ե Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

ՉԱՐՄԱՆԱԼԻՔ ԲՆՈՒԹԵԱՆ ՄԱՋՆՈՑ

Մեղրագործ մեղուէն ետքն աշխարհքիս վրայ չէնք կրնար գտնել մէկ միջառ մը, որն որ իր զարմանալի բնութեամբն ու անտեսութեամբն այնպէս բնագէտներու քննութեանց նիւթ եղած ըլլայ, ինչպէս միջիւնը: Ասոր պատճառը չէ թէ աս անասնիկին մարդուս օգտակար կամ վնասակար ըլլալն է, վասն զի ամէն մարդ գիտէ թէ միջնոյն մարդուն ըրած օգուտը կամ վնասն երեւելի բան մը չէ. հապա անոր փոյթը, աշխատփրութիւնը, դործունեութիւնն, իրեն ձագերուն ունեցած անխոնջ խնամքն, ու ամէն բանէն աւելի ընկերական ու միաբանական կեանքը մարդուս մտադրութիւնն ու հետաքրքրութիւնը շարժած, ու անիկայ բարձրագոյն ու դեղեցիկ առաքինութեանց հաստատուն ու մնայուն օրինակ ըրած են: Աստղ միջնոյն կը խաւրելնք որ անկից փոյթ ու ժրութիւն սորվի, նոյնպէս չլայնն ու վերջը չմտածողն՝ որ անոր ձմերուան համար պարէն պատրաստելէն անտեսութեան օրինակ առնու. այսպէս նաեւ խոռվասէրն, անհանգարան ու պինդգլուխ

յամանն որ անոր սքանչելի միաբանութիւնն, յօրինուածութիւնն ու միաբանական կեանքը տեսնեն ու ամբշնան: Մեր աս համառօտ գրութիւնը գլխաւորաբար միջնոյն աս բնութեանն ու տնտեսութեանը նկարագիր պիտ'որ ըլլայ:

Միջնոյն ձեւն ամէն մարդու ծանօթ է, անանկ որ վրան մանրամասն ստորագրութիւն ընեն աւելորդ բան կը սեպուի: Բնապատումներն աս անասնիկը Թառառնիւնէն կարգին տակը կը դնեն, այս ինքն ան միջառաներու կ'ուզենք բռնել, որոնք շորս թաղանթաւոր թեւեր ունին, որոնց մէջի երակներն անանկ պզտիկ ու բարակ են, որ պարզ աչքով տեսնելը գրեթէ անկարելի է: Միջնոյններուն՝ թեւաւոր միջառաներու կարգ դրուելը գուցէ ոմանց զարմանալի երեւայ. եւ մանաւանդ անոնց, որոնք միայն փոքրիկ հողակոյտներու ու քարերու տակ ահագին բազմութեամբ վխտացող միջնոյնները տեսած ըլլան. բայց աս ստոյգ է, որ միջնոյններն ուրիշ միաբանական կեանք ունեցող միջառաներու պէս երեք սեռէ կը բաղկանան, այս ինքն արուներէ, էգերէ ու չեղջերէ կամ աշխատաւորներէ, ու կատարեալ սեռ ունեցողներն այս ինքն արուն ու էգը թեւ ունին: Արուն ու էգը հասարակութեան միայն մէկ փոքրիկ մասը կը կացուցանեն, ու միայն ամարուան մէջ ձագ հանելու ժամանակները մտիկցած ատեն բազմութեամբ կը գտնուին, քիչ մը ետքը օգը կ'ըլլեն, ու քանի մը օր ետքն ալ արունները կը մեռնին, իսկ էգերը գետինը կ'իյնան, եւ կամ իրենց առջի բոյնը կը գառնան, եւ կամ թափառական ու աստանգական չեղջերէ կը պաշարուին, ու նորանոր հասարակութիւններ հաստատելով մայր կամ թագուհի կ'ըլլան: Անկէ ետքը թեւերնին անօգուտ ու պարապ ծանրութեան պէս կը թափեն, ու աս վիճակիս մէջ ամենեւեմ իրենց բոյնէն դուրս չեն ելլեր, հասարակութեանը կամ աշխատաւորները զերենք կը կերակրեն ու կը հոգան: Ասոր համար ալ է, որ միջնոյններու հասարակութեան մը ժողովուրդը հասարակօրէն անթեւ է, վասն զի սովորաբար աս բազմութեան տասը մասին ինը չեղջերէ բաղկացած է, որոնց միայն կ'իյնայ հասարակութեան գործքերուն հոգն ու տնտեսութիւնն: Ասոնք չէ թէ միայն բոյն կը շինեն, հասարակ սաստիկ մեծ ու զարմանալի հոգատարութեամբ պզտիկ ձագերը (որդերը) կը խնամեն, զանոնք կը կերակրեն, աղուոր եղանակ եղած ատեն բոյնէն դուրս կը տանին, իրիկուեր մտտեանալու ատեն կամ դէշ եղանակին նորէն բոյնը կը դարձնեն, ու թշնամիներու յարձակմանց դէմ՝ կը պաշտպանեն:

Աս երեք սեռի տակ գացողները միշտ այլեւայլ մեծութիւն ունին. էգն ասոնց մէջ ամենէն մեծն է, անկից ետքը կու գան չեղջերէները, իսկ ամենէն պզտիկները արուներն են: Քանի մը չեղջերէ կան, որոնք մէկաշնեղէն աւելի երկայն մարմին, ու աւելի մեծ գլուխ ունին, ասոնք՝ ինչպէս վերջէն պիտ'որ տեսնուին, հասարակութեան մէջ որոշեալ գործքերու

կամ պաշտօններու վրայ են: Միջնոյնի տեսակներէն շատերն առ հասարակ խայթոց չունին, բայց ամէն ալ իրենց վերին ծնօտովն անանկ սաստիկ կը խածնեն, ու խածած տեղերնին մէկ սյրողական հիւթ մը կը թափեն, որ կաշին կ'այրի, ու եղիճի (բաբայանի) խայթածի պէս կը քերուի:

Միջնոյնները տեսակ տեսակ են, որոնք մեծութեամբն ու գունով, բայց մանաւանդ իրենց այլեւայլ սովորութեամբն իրարմէ կը տարբերին. ոմանք գետինը փոսեր կը փորեն, ոմանք ալ պզտիկ պզտիկ հողակոյտներ կամ բլրակներ վեր կը հանեն. կան ալ, որոնք փտած փայտի մէջ պզտիկ խցիկներ, սրահներ ու բակեր կը շինեն, ուրիշները ծառի ճիւղերու մէջը սաստիկ մաքուր ու աղուոր բոյներ կը դնեն, ու ան ծառին վրայի պտղէն կը կերակրին: Ասոնք ամէն տեսակ բան կերող անասուններ են, դտած թէ տընկային եւ թէ անասնական նիւթը կ'ուտեն կը սպառեն, բայց ամենէն աւելի պտուղ, խիտային եւ շաքարային նիւթեր սիրով կ'ուտեն: Նաեւ միսն ալ աստորժակով կ'ուտեն. երբ որ անոնց բոյնին մէջ պզտիկ կենդանի մը թող տալու ըլլաս, քիչ մը ետքն անոր կմախքն անանկ մաքրուած կը գտնես, որ ամենաճարտար անդամային մը այնպէս մաքուր չիկրնար հանել: Սովորաբար անանկ կը կարծուի, որ միջնոյն ամառը ձմերուան համար պարէն ու համբար կը ժողովէ, բայց ասիկայ գոնէ եւրոպայի համար ստոյգ չէ, վասն զի աս կողմերս միջնոյնները ձմեռուան մէջ կը քնանան կամ կը թմրին: Ամենեւին ցորենի, ու ընդեղէններու մասնաւոր բերում չունին. մանաւանդ թէ՛ երկայն ժամանակեայ դիտողութեամբ զննուած ու տեսնուած է, որ շատ քիչ անգամ ցորենի կը դպչին, եւ ստուգիւ իրօք ալ իրենց բոյնը ամենեւին ցորեն չեն տանիր, եւ տանելու ալ ըլլան, պարէն ժողովելու դիտաւորութեամբ չէ: Իրենց խցերը՝ միայն բնակելու, ու ձագերը վեր քաշելու եւ ոչ թէ համբարանոցներ են. ամարուան ատեն իրենց բոյնը տընկային նիւթեր ալ բերելու ըլլան, ուրիշ վախճանաւ չէ, բայց եթէ շուտով գործածելու եւ կամ բնակարաններ շինելու համար: Աս բաժնիս միայն Նշրուպայի կողմերուն համար հասկընալու է, վասն զի տաք երկիրներու միջնոյնները բոլորովին զատ բնութիւն ունին. շարունակ իրենց ուտելիք ժողովելու ետեւէ են. բայց գլխաւորաբար ամարուան ու աշնան մէջ, որ ատեններն առատ պարէն կրնայ գտնուիլ: Բնակարան շինելու ու համբար ժողովելու փոյթէն վար չիմնար, պզտիկ ձագերը հոգալու եւ անոնց ուտելիք գտնելու տարած խնամքը. որն որ չէ թէ քանի մը օր միայն, հասարակ շարժումներ ու ամիսներ կը տեսէ, եւ աս անասնիկին վրայ ամենեւին ձանձրանալու նշան մը չ'երեւար:

Թագուհիները կամ մայր միջնոյն ձագած հասկիթներն իսկզբան անանկ պզտիկ են, որ պարզ աչքով հազիւ կրնան տեսնուիլ. բայց թէ որ մանրադէտով մը դիտելու ըլլաս ողորկ ու փայլուն կ'երեւ-

ւան: Աս մանր հատիկներն աշխատաւորները խիստ  
 դժուարութեամբ կը հոգան. թագուհին հաւկիթը ձգե-  
 լուն պէս իսկոյն կ'առնուն, ու յարմար պահարան-  
 ներու մէջ կը բերեն կը դնեն. հոն վրանին գործո-  
 ղութիւններ կը կատարեն, այս ինքն զանոնք մէկ մաս-  
 նաւոր հեղուկով կամ հիւթով մը կը թրջեն, ու  
 քիչ մը կը դարձնեն, մինչև որ մեծնան ու կատա-  
 րեալ որդի ձեւ մտնեն: Արդն ելլելէն, նոյնպէս նաեւ  
 կծկելէն ետքն աւելի եւս սիրով խնամ կը տանին.  
 պաղ եղանակին գետնին տակ շինած բնակարաննե-  
 րուն ամենէն ստորին դասիկոնները կ'իջեցնեն, իսկ  
 ազուր եղանակին դուրս կը հանեն եւ արեւուն մէջը  
 կը տարածեն: Երբ որ մրջիւններու բոյնը կամ ժու-  
 ղովը աւելու ըլլաս, կը տեսնես որ աշխատաւորնե-  
 րուն առջի փոյթը ձագերը հոգալ ու պաշտպանել  
 կ'ըլլայ. մեծ ու պղտիկ մեծ հոգի ու անձկութեան  
 մէջ կ'իյնան, ամէն մէկ մրջիւն մէկ հաւկիթ կամ  
 կծկած մ'առեր կը փախցընէ, որն որ շատ անգամ  
 իրմէ աւելի մեծ կ'ըլլայ: Չագերը քանի մը շաբաթ  
 կծկած վիճակի մէջ կենալէն ետքը կեղեւը կը ծա-  
 կեն, կը կտրեն ու մրջնոյ չափաւոր մեծութեամբ  
 դուրս կ'ելլեն: Ասկէ ետքն ալ շատ անգամ ծեր  
 մրջիւնները զերեւը կը կերակրեն ու կը հոգան: Ծե-  
 րերը կամ մեծերը հասարակօրէն կծիկին կեղեւը  
 կտորելու օգնական կ'ըլլան, որովհետեւ իրենց վերին  
 ծնօտովը կեղեւը կը պատռեն ու կը բաժնեն. եւ աս  
 ալ պիտնայու է, որ առանց աս օգնականութեան ձա-  
 գը չէր կրնար ինքիրեն կեղեւը կտորել ու ազատ  
 ըլլալ: Ածկածները դեղին զարկած ձերմակ են, ու  
 ցորենի հատի կը նմանին. հաւանական է որ հին ա-  
 տենի բնագէտներն ասիկայ տեսնելով կարծեցին որ  
 մրջիւնը ցորեն համբարելու բնութիւն ունի, մինչև  
 եղան շատերն ալ, որ սաստիկ պաշտպանեցին, թէ  
 մրջիւնը ցորենի հատերուն ան կողմերը՝ ուստի որ  
 պիտ'որ աճին, կը կտրէ, որպէս զի չկրնայ աճիլ. որն  
 որ անանկ մէկ գործողութիւն մըն է, որով մրջնոց  
 վրայ գրեթէ իմացողութիւն դնել հարկ կ'ըլլայ: Բայց  
 ճիշդ դիտողութեամբ ստուգուած բան մըն է, որ  
 մրջնոց ըրածն ուրիշ բան չէ, բայց թէ կրծ-  
 կածներուն կեղեւը կտորել, որ ձագերը դուրս ել-  
 լեն: Մրջիւնները մէկ կամ երկու անգամ ամարուան  
 մէջ ձագ կը հանեն. ձագերն ելլելէն ետքը իրենց  
 համար բնակարաններ կը շինեն, ու անոնց մէջ իրենց  
 նախնեացը պէս միաբանութեամբ ու ընկերութեամբ  
 կ'ապրին:

Ինչպէս որ ըսինք ընկերութիւնը կամ հասա-  
 րակութիւնն արուներէ, էգերէ եւ աշխատաւորներէ  
 բաղկացած է: Էգերը թագուհի կամ մայր կ'ըլլան,  
 բայց թէ արդեօք մեղուններուն նման ասոնց հասարա-  
 կութիւններուն մէջն ալ մէկ մէկ թագուհի կայ, դեռ  
 անստոյգ է: Քանի մը բնապատումներ կը պաշտպա-  
 նեն թէ մէկ հասարակութեան մէջ միեակ մէկ բեղ-  
 մնաւոր թագուհի կայ, բայց ասիկայ գուցէ պղտիկ  
 ու նորահաստատ հասարակութեան մը համար ստոյգ

ըլլայ. բայց հին ու շատուոր հասարակութեանց մէջ  
 հաւանական է որ այլեւայլ աստիճանաւ ու հասակաւ  
 մայրեր եղած ըլլան: Ինչպէս որ ըլլայ նէ, սակայն  
 թագուհիները՝ մեղուններուն պէս բացարձակ իշխա-  
 նութիւն չունին. մրջիւններուն հասարակութիւններն  
 ըստ ճիշդ նշանակութեան բառին հասարակապետու-  
 թիւններ են, որոնց մէջ ամէն մէկ անդամն իրեն վրայ  
 գրուած պարտքն անկեղծութեամբ ու հաւատարմու-  
 թեամբ կը կատարէ: Արուներն ամարուան ատեն ձագ  
 հանելու ժամանակէն յառաջ բոյնին մէջ քաշուած  
 առանձին կը կենան. քիչ մը ետքը կը շատնան, ու  
 թուերնին աշխատաւորներուն կը հաւասարի, ու եր-  
 բեմն անոնցմէ աւելի ալ կ'ըլլան: Աշխատաւորներն  
 աս հասարակութեան աննախանձ աշխատողներն ու  
 գլխաւոր նեցուկներն են. բնակարաններուն շէնքը,  
 մայրութիւնը, ձագերուն խնամքը, զանոնք դուրս ու  
 ներս քաշելը, հասարակութեան պաշտպանութիւնը  
 ու կերակուր եւ պարէն ժողովըն ասոնց պաշտօնն է:  
 Արարիչն՝ որ ասոնց բնութեան մէջ ասանկ աշխա-  
 տութիւն ու խնամք տնկած է, անոնց մէկալներէն  
 աւելի վայելելու երկայն ալ ժամանակ տուած է,  
 ինչու որ արուներն ու էգերը ձագ հանելու ժամա-  
 նակն անցնելէն ետքն երկայն չեն ապրիր: Աուլտ  
 կը զրօսցէ որ մրջիւնն որդի վիճակի մէջ տարի  
 մը կը կենայ, իսկ կատարեալ միջատի վիճակի  
 մէջ 16 ամիս կ'ապրի: Բայց պէտք է որ ասիկայ բա-  
 րեխանութենէ եւ ուրիշ այլեւայլ պարագաներէ  
 կախում ունենայ, վասն զի հասարակ ձերմակ թի-  
 թեան ալ որ հասարակօրէն բաւական տաք եղած  
 ատեն Յունիսի մէջ իր կծիկէն դուրս կ'ելլէ, պաղ  
 ու խաւարչոյն տեղերու մէջ իր ծնունդը կրնայ մին-  
 չեւ Օդոստոս ալ ուշանալ: Սակայն աս ստոյգ է, որ  
 ամենէն աւելի ապրողներն աշխատաւորներն, իսկ ա-  
 մենէն քիչ ապրողներն արուներն են:

Իտալեալու գալուն պէս՝ բոյնը երիտասարդ մըր-  
 ջիւններու բազմութեամբ կը լեցուի, որոնք ամէն կող-  
 մէն խուռնընթաց կը վազեն. բոլոր հասարակութիւնը  
 մէկ յուզման վիճակի մէջ կը գտնուի, թեւաւորած  
 արուներն ու էգերն աշխատաւորներուն մէջ ասդին  
 անդին շփոթած կը պտտին: Քիչ մը ետքը թեւեր-  
 նին որ սաստիկ դիւրաբեկ է կը հաստատուի, ու կը  
 զօրանայ, եւ առջի յարմար առթին օդ կ'ելլեն. իրենց  
 հայրենական երգէն կը բաժնուին ուր որ մէյ մ'ալ  
 չեն դառնար: Բայց կ'երեւայ թէ աս մշտնջենաւորա-  
 կան բաժանումն ամէնքը մէկտեղ մէկէն չըլլար,  
 հապա կտեւէ կտեւ ու կամաց կամաց, որն որ օդին  
 դեղեցկութեանն ալ շատ կախում ունի: Թէպէտ եւ  
 բոյներու մէջ թեւաւորած մրջիւններ շատ քիչ կը  
 տեսնուին, բայց ձագ հանելու ժամանակներն ահա-  
 գին բազմութեամբ երեւան կ'ելլեն: "Երբ որ 1814ին  
 Սեպտեմբերի մէջ Մետզի գետին մէջ Գլորիստ նա-  
 ւուն վերնայարկին վրայ նստած էի, կը պատմէ Պ.  
 Պրուվի անգղիացին, առաջին տեղակալը ինձի ցու-  
 ցուց, թէ ջուրին հետ մէկ տեղ վերէն դէպ ի վաբ

սեւ բան մը կը վաղէ: Անմիջապէս նաւ մը խրկեցի, որ մէկ մար մը ջուր առնուն բերեն: Նաւն ետ դաւնալուն ջուրը քննեցի, ու տեսայ որ ասիկայ տեսակ մը մեծ մըջիւն է: Աս մըջիւնաւոր սիւնին երկայնութիւնը գրեթէ մէկ ու կէս աշխարհագրական միլոնի ընդարձակութեան (երկայնութիւն) կը հասնէր, լայնութիւնը 8—10 ոտնաչափ իսկ բարձրութիւնը 6 մասնաչափ կ'երեւար: Պ. Բուրխասն ալ ասանկ երեւութի մը պատահած է: «Շատ տեսակ մըջիւններ կան, կ'ըսէ աս ճանապարհորդն, որոնցմէ շատերը կը թեւաւորին, ու գունդագունդ երկրէս բարձրանալով օդը կը լեցընեն: 1613ին Ֆուլնէս կղզոյն վրայ Իսսէքս գետին եզերքը կեցած էի, ուր այնչափ մըջնոց բազմութիւն օդի վրայ բարձրացաւ, որ բան մը չէինք կրնար տեսնել: Ասոնք բոլոր մեր զգեստներուն մէջ մտան լեցուեցան, նոյն իսկ տներուն սրահները, բակերն ու խուցերը վստացող մըջնոց սեւ գորգով (սաւը) գոցուեցան: Տեղացիները ինձի բոխն, թէ ասոնք աս ժամանակ ծով կը թափին, ու հոն տեղը կը խրղդուին», Ուրիշ ճանապարհորդներ ալ ասանկ մըջնոց բազմութեան ու գունդերու վրայ շատ տեղեր յիշատակութիւն կ'ընեն. բայց կ'երեւայ որ ասոնց մէջ քիչ մ'ալ առաւելաբանութիւն կայ, վասն զի այսչափ մըջիւնի բազմութիւն ուսկից կրնայ մէկ տեղ դալ կամ գոյանալ: Թէ որ մէկ կողման մը բոլոր մըջիւններն ալ, այսինքն թէ արունները թէ էգերը եւ թէ չեղբերքը յանկարծակի թեւաւորելու ալ ըլլան, սակայն չեն կրնար կտոր մը տեղ բռնել:

Այսչափ մըջիւններուն իրենց ընտանիքը հոգալու ու բազմացընելու վրայ ընդհանուր գաղափար մը տալը բաւական սեպելով, հիմա անոնց սովորութեանցը ու տնտեսութեանը վրայ խօսելու կը սկսիմք, Վուրջին, Հուպերին ու Լադրէյլին գրուածներէն քաղելով, որոնք առանձին յօժարութեամբ մը ասոնց բնութիւնը քննելու ետեւէ ինկած են:

Ընդհանրապէս Անգղիա, ու Էւրոպայի միջին ու նաեւ ըստ մասին հարաւային կողմերը բնակող մըջիւնները իրենց գոյնին ու սովորութիւններուն նայելով տեսակ տեսակ կը բաժնուին: Ամէն մէկ տեսակը իրեն մեծութեամբը, գոյնովը, կերակուր փնտուելու կերպովն ու բնակարանին շէնքովը քիչ շատ մէկալ տեսակէն կը զանազանի: Խոտի մըջիւնին բոյնը, որն որ աս կողմերը ամենէն հասարակ տեսակն է, ամենէն աւելի պարզ բայց շատ ճարտարութեամբ շինուած է: Աս բոյնը երբեմն պարզ տափարակ քարի մը տակ դրուած կ'ըլլայ, որն որ պարզապէս խոտը ու իրարու հետ սրահներով ու բակերով կապակցեալ խցերէ բաղկացած կ'ըլլայ, որոնք ամէնն ալ սաստիկ մաքուր ու շիտակ շինուած են, որովհետեւ մըջիւնները ամէն գտնուած խախուտ հողը կամ նիւթը առնելու ու բոյնէն հեռու տեղ մը տանելու նետելու մեծ փոյթ ունին: Երբեմն ալ աս տեսակ մըջիւնները գալարուց կոշտ մը կամ փունջ մը կ'առնուն ու իրենց բոյն շինելու կը գործածեն. նախ ա-

նոր չորս կողմը ու ցողուններուն մէջերը բաւական մեծութեամբ հողէ թումք մը կը գիղեն, ու անոր մէջի կողմերը իրենց բնակարանները կը բանան. իսկ կոշտը աս բնակարանին հիման տեղ կը ծառայէ, որով հաստատուն ալ կ'ըլլայ: Խոտի մըջիւնը բնակարան շինելու համար նաեւ դէպ ի հարաւ եղած հողաբլուրները, թումբերը, ու ցցապատնէշները շատ կը սիրէ, ասոնց մէջ իրարու վրայ դստիկոն դստիկոն խցեր ու սրահներ կը բանայ, ու անոնց մէջ շատ բազմաթիւ ընկերութեամբ կը բնակի:

Ուրիշ տեսակ մըջիւններ ալ կան, ինչպէս Մոխրագոյններ, Գեղններ, ու Թխակերպներ, որոնք պղտիկ պղտիկ կոնածէւ բլրակներ կը շինեն, որոնք Մըջիւններու Բլրակ կ'ըսուին: Ասիկայ աս տեսակներուն բնակարաններուն ամենէն սովորական կերպն է: Բլրակները բոլոր խոնաւ հողի մանր մանր գնդակներ են, որոնք մըջիւնները մէկ տեղ մը կը գործեն, ու զարմանալի հնարագիտութեամբ եւ բնական ճարտարապետական ճարտարութեամբ մը իրարու քով բերելով շէնքը կը շինեն, անանկ որ անոր մէջը կան բակեր, սրահներ, գմբեթներ, սիւներ ու բաժնուած բնակարաններ, ու աս բոլորին վրայ մէկ հաստատուն հողէ, խոտէ ու յարդի կտորներէ բաղկացած տանիք մը քաշուած է: Հուպեր ասանկ կը զրուցէ. «Որպէս զի մարդ մըջիւններու ընկերութեան մը ներքին կարգաւորութեանը վրայ ճիշդ գաղափար մ'ունենայ, պէտք է անանկ բոյն մը փնտուէ, որն որ մէկ դէպքով մը աւրուած չըլլայ, կամ որուն ձեւը տեղական պարագաներէ փոփոխութեան տակ ինկած չըլլայ. ան ատենը կտոր մը մտադրութիւնը բաւական է ցուցընելու, թէ այլեւայլ տեսակ մըջիւններուն բնակարանները մի եւ նոյն որոշեալ կերպով կամ օրէնքով շինուած չեն: Զարմանքով կը տեսնես որ մոխրագոյն մըջիւնին բլրակներուն մէջի բնակարանները պինդ հողէ հասարակ պատեր ունին, նոյնպէս որոշեալ դստիկոններ, ու մեծ մեծ կամարածէւ խցեր, որոնք հաստատուն հիման վրայ դրուած բարձրացած են, որոնց մէջ ամենեւին ճամբայ, կամ թէ ըսենք ձեւովը չկայ, հապա միայն ընդարձակ ձուածէւ անցքեր:

Պետ'որ շարունակութի:

**Ա Ե Ր Ե Բ Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ն**  
**Ճ Ե Կ Ա Ն Ա Ս Թ Ի Տ Ե Կ Ա Ր Ը**

Պենիտայի ծովածոցին եզերքը, Ապիկոպէս 70 միլոն հեռու շինուած է ճակատնաթ Հնդկաց նախնական քաղաքն, ուր ամէն կուսպաշտ հնդիկ իրեն պարտ կը համարի գէթ իր կենաց մէջ մէկ անգամ ուխտի դալ եւ ձիւնու կամ Գրիշնա շատուածին իր յարգութիւնը մատուցանել: Հոս եկող ուխտաւորաց թիւն արտաքոց կարգի է, մինչեւ ամենք տարին 1,200,000 կը համարին. աս գիցա-

պաշտ բազմութեան մէջէն հազարաւորներ իրենց ճամբորդութեան ժամանակ ճամբուն գծաւարութիւններէն եւ շատ անգամ նաեւ կերակրոյ պակասութենէն կ'իյնան կը մեռնին: Այսպիսի մեռելոց մարմինը դաշտերու վրայ անթաղ կը նետուին՝ ուր բազէներու եւ ուրիշ գիշատիչ գազաններու կերակուր կ'ըլլան: Շատ ճամբորդներ 100—150 այսպիսի դիակներ մէկ դաշտի մէջ տեսած են որոնց բոլորտիքն անհամար դազանք ժողված, իրարու հետ կը կուռէին:

Ղախաճութի հռչակաւոր եւ հոյակապ տաճարին շինութիւնը 1198ին լմնացաւ. դետինն՝ որուն վրայ աս փառասուր շէնքը կը բարձրանայ 4½ մըն ընդարձակութեամբ նախրական կը համարուի, բայց բուն նախրական տեղը 24 տոնաչափ բարձր պատուով պատած շրեքիւսի տեղն է, որ 1122 սաք երկայնութիւն եւ 696 սաք լայնութիւն ունի: Աս փակուած տեղւոյն մէջ 50ի մօտ տաճարներ կան որոնց ամէն մէկը մէյմէկ շատուածի նախրուած են. սակայն աս շէնքերուն ամենէն փառասուրն ու նշանաւորը Պարա-Տէվալ րուած 200 սաք բարձր եւ 28 քառակուսի սանաչափ ընդարձակ աշտարակն է: Աշտարակին ետեւի կողմն սկիզբէն բարձր դահ մը կայ, որուն վրայ կը նստի Ա. իշնու. տառուածն իր Պալարամ եղբորն եւ Շուպուարա քրոջը մէջտեղը: Աս շատուածոց արձանները փայտէ քանդակուած եւ շատ կոշտ են, մանաւանդ Ա. իշնուին արձանն՝ որ միւսներէն աւելի սպիտակ ու գարեւի զէմը մ'ունի. սակայն իր աչուքներուն տեղն երկու մեծամեծ ու գեղեցիկ աղամանդներ դրուած են որոնց արժէքը քիչ մը չափազանցութեամբ 100 միլիոն ֆիորին կը համարուի: Նոյնպէս միւս երկու արձաններուն աչքերն ալ այսպիսի ծանրագին աղամանդներէ շինուած են: Աս երեք կուռքերը գեղեցիկ սկիզբօրձ պատմուածաններ ունին եւ ծանրագին զմխտով, սուսակով, մարդարտով եւ ուրիշ պատասական քարերով զրեթէ բոլորովն ծածկուած են: Պատերուն վրայ բիւրաւոր քանդակներ քառ մեծի մասին Ա. իշնուին այլանդակ կերպարանքը կը ներկայացընեն: Մեծ դրան մօտ երկաթակճէ շինուած ճարտարագործ սիւն մը կայ, որուն մանաւանդ խաբխին արտաքոյ կարգի զարդարուն է. սիւնը 40 տոնաչափ բարձրութիւն ունի եւ իր վրայ Հունիսմուսայի՝ կայկայ շատուածին պատկերը կանդնուած է:

Ղուրմերն եւ տաճարին ուրիշ պատասարներն ընդ ամենայն 3600 ընտանիք, ասոնցմէ զատ 400 խոհակերաց ընտանիք աս նախրական քաղաքին բնակիչներն են: Աս բազմութիւ խոհակերները չէ թէ միայն օրն երեք անգամ շատուածներուն կերակուր կը պատրաստեն, այլ նաեւ մեծ օտներու ժամանակ 100,000էն աւելի ուխտաւորաց համար կերակուր կ'եկին եւ սաւղ զնով կը ծախեն: Երբ որ շատուածոց սեղանները կը պատրաստուին, տաճարին դռները կը դոցուին եւ բաց ի քուրմերէն եւ Տէվթուշ բառած սպասարներէ, ոչ ոք ներս թող կը արուի. աս վերջիններն 120 հողի են եւ կերակրոյ ժամանակ ժամ մը կը պարեն: Երբ որ կերակուրը կը լմննայ մեծ զանգակ մը կը պարուի. նոյն ժամանակ դռները կը բացուին եւ քրմուպետը քուրմերուն հետ կերակուրները կը վայելէ:

Ղախաճութի անհամար օտներուն մէջ շատ նշանաւոր է կառույց օտն՝ որ ամէն տարի Յունիսի վերջերը մեծ հանգիստութեամբ կը կատարուի: Պաշտէն անգղեացին՝ որ աս հանգէն անձամբ տեսած է, անոր ստորագրութիւնն


հետեւեալ կերպով կ'ընէ: Ճակաւորութիւ դաջող ճամբորդը տանն աշտարհադրական մըն հետեւէն ճամբուն ամէն կողմը ցրուած մարդու սկրներէն կը նշմարէ թէ նոյն քաղաքը կը մօտենայ. զրեթէ քաղաքէն այսչափ հետու բազմութիւ ուխտաւորաց գնդեր, 2000ի մօտ, մեղի հետ միացան, որոնք Հնդկաստանին զանազան կողմերէն կու գային: Ասոնցմէ անոնց հետ տեսութիւն ընելով՝ իմացայ թէ երկու ամէնի վեր իրենց կանանցն ու որդւոցը հետ ճամբայ կ'ընէին. իրենց հետ շատ ալեւոր ծերեր եւ պառաւներ ալ կային, որոնք կու գային աս նախրական քաղաքին մէջ մեռնելու համար: Ուխտաւորաց մէջէն շատերը կան ճամբուն տառապանքներէն եւ կան կերակրոյ պակասութենէն դեռ իրենց տեղը չհասած կը մեռնին եւ իրենց մարմիններն անթաղ թող կը արուի. գետեղեքին մօտ դաշտի մը վրայ հազարէն աւելի մարդու դանդ կեցած է. ասոնց մօտերն անհամար շներ, շնագայներ եւ անդրեր մարդու դիակներով կ'ապրին: Ասիկ յառաջ երթալով առջեւ դարձեալ նոյն տեսարաններն ելան, մինչեւ որ Ճակաւորութի տաճարին մօտ հասայ, ուր բիւրաւոր ուխտաւորներ զօրաց մեծ բանակի մը պէս նստած էին: Քաղաքին դրան առջեւ գօրաց գունդ մը կեցած էր որպէս զի ուխտաւորաց թող չտայ առանց իրենց ընծան տալու ներս մտնել:

Ա. երջապէս մեծ գծաւարութեամբ ան անհամար բազմութեան մէջէն անցնելով ներս մտայ. չեմ կրնար խօսքով յայտնել աս մահաւան ձորին իմ վրաս բրած աղեկցութիւնը: Կողմ մը մարդու սկրներով բոլորովն ծածկուած էր, ուրիշ կողմ մը դարձուրելի բլուր մը կը բարձրանար՝ զոր Անգղեացիք գողցութայ կ'անուանեն. ամէն մեռելոց մարմիններն հոս կը բերուին եւ անթաղ կը դրուին ուր շներն եւ անգղերը գաննը կ'ուտեն եւ միայն մերկ սկրները թող կու տան: Տաճարին առջեւն եւ մէջը կատարուած այլանդակ եւ զարհուրելի գործերը պատմելը գանց առնելով՝ որովհետեւ գաննը կրթեալ եւ պարկեշտ ականջներ չեն կրնար լսել, կ'անցնիմ բուն օտնին հանդէսը պատմելու, որ Յուլիսի 18ին կատարուեցաւ:

Աւստրուան ժամը 12ին Ա. իշնուին արձանը զնքը պատուող հարիւր հազարաւոր ռմարդկան ազաղակներովն իր տաճարէն դուրս հանուեցաւ. եւ երբ որ կուռքն իր դահին վրայ դրուեցաւ, հոն ժողված բազմութիւնն այնպէս սաստիկ աղաղակ մը վերցուց՝ որուն նմանն կենացս մէջ լսած չեմ: Քանի մը թուէ ետքն աղաղակը դադրեցաւ եւ սկսաւ հետեւէն մարնչելն մը լսուիլ. ամենուն աչքն աս ձայնին կողմը դարձաւ, եւ այնպէս կ'երեւար թէ ահագին անասու մը յառաջ կը քայլէ. անհամար բազմութիւն մը ձեռքերին կանանչ սուտեր եւ արմուկներու ծիւղեր բռնած՝ սաստիկ արագութեամբ յառաջ կու գային. ուխտաւորը ասոնց տեղ բացին եւ թող տակն որ մինչեւ կուռքին դահին առջեւը հասնին. հոն ամէնը մէկտեղ զեպին ինկան եւ երկրպագութիւն րբին: Ասիկ ետքը կուռքն իր դահովը 60 տոնաչափ բարձր աշտարակածեւ կուռքի մը վրայ հանուեցաւ՝ որ 16 անիւներ ունէր եւ յառաջ շարժած ժամանակը դեռնին մէջ խորունկ ախօտներ կը բռնար: Կուռքին առջեւի կողմը վեց հասո չուսներ կ'ապուեցան ու ժողվորդեան անհամար բազմութիւնը, ծերք, կանայք, տղաք, իրարու հետ կը մրցէին ան չուսները բռնելու եւ շատուածը քաշելու համար: Աշտարակին մէջ 120ի չափ քուրմեր եւ տաճարի պատասարներ կուռքին բոլորտիքը շարուած կը կենային:

Երբ որ ամէն բան պատրաստուեցաւ, թափորն սկսաւ յառաջ շարժիլ. հինգ ծիրանիներով զարդարուած փղեր աշտարակին առջեւէն կ'երթային, ասոնց վրայ շատ ծնծղաներ կ'ախուած էին, որոնք փղերուն քալած ժամանակը զեղեցիկ կը հնչէին. եւ աշտարակին քովէն կ'երթային՝ որ սաստիկ դժուարութեամբ կը շարժէր եւ իր բազմաթիւ անիւններն՝ ան ահագին բեռան տակ սրտաման պէս կը կռնչէին: Քանի մը բոլոր ետքը թափորը կանկ առաւ եւ շատուածոյն պաշտօնն սկսաւ. քրմայեալ մ'աշտարակին վրայ ելելով՝ կուռքին առջեւը կեցաւ. եւ այլանդակ երգ մ'երգեց, որուն՝ ժողովուրդն երբեմն երբեմն նոյնպիսի այլանդակ երգով մը պատասխան կու տար: Քրմայեալը ծանոց թէ աս երգերը զատուածը կը զմայլեցընեն, եւ եթէ անոնց հաճի իր կառքն ինքնին յառաջ կ'երթայ: Ասկէ ետքը կառքը նորէն սկսաւ քայլել, եւ երբ որ քիչ մը յառաջ գնաց, ախտաւորաց մէջէն մէկը ծանոց թէ կ'ուզէ ինքզինքը շատուածին զոհել, եւ աշտարակին առջեւ գետինը պատկեցաւ ու ձեռուրները տարածեց: Անիջապէս բազմութիւնն իրեն մօտեցաւ եւ նոյն բոլորն աս մեղեանդը կառքն անիւններուն տակ չարաչար ճմլուեցաւ: Բայց բազմութիւնն ուրախութեան սաստիկ ազազակ մ'արձակեց, եւ ինձի մօտ գտնուողներն ըսին թէ շատուածն այսպիսի մարդակոհ շատ կ'ախորժի եւ իր հաճութիւնը յայտնելու համար կը ծիծաղի: Ժողովուրդեան մէջէն շատերն աս եղևկելոյն վրայ պղտիկ ստակներ նետեցին եւ ետքն իր մարմինը վերցուցին Գողթութա բլուրը տարին:

Արիւ ճամբորդներ, որոնք աս հանդէսը տեսած են, կը հաստատեն թէ յառաջագոյն հարիւրաւոր մարդիկ աս կերպով իրենք զիրենք Վիշնուին կը զոհէին, այնպէս որ անոր կառքին անիւններն արեամբ կը թափուէին. բայց վերջին ժամանակներս զվաւորաբար Անգղիացւոց կարգադրութիւններովը շատ նուազած են եւ հազուա ատիւն մէկ կամ երկու հոգի աս կերպով իրենց կեանքը կը կորսնցնեն:



**ՄԱՆՐԱՍԻՐՔ ԵՒ ԶՈՒՍՐՃԱԼԻՔ**

Նորոհնար պատերազմական նաւ:

Անգղիական ծովակալութիւնը վերջին ժամանակներս նուազակերպ պատերազմական նաւի մը փորձ ընելու ձեռք զարկած է, որ եթէ յաջողի, Անգղիայի եւ ցուցե բոլոր ծովական տէրութեանց նաւատորմիները բոլորովին կերպարանափոխ պիտ'որ ըլլան: Աս նոր նաւը դրոխ կողմանէ սաստիկ հաստ երկաթէ տախտակներով պիտ'որ պատուի, այնպէս որ նաեւ ամենամեծ թնդանօթի գնդերն անոր ամենեւին կարող պիտ'որ չըլլան վնասել: Ասկէ զատ նաւուն վրան ալ նոյնպէս երկաթապատ եւ ուռմէի (ստիւպրոս) զիմացող յարկ մը պիտ'որ շինուի: Եւ որպէս զի աս զրահաւոր նաւն իր երկաթէ զգեստին եւ ահագին սաղաւարտին ծանրութիւնը դիւրաւ կարող ըլլայ կրել, իր մէջը շատ քիչ բայց ամենամեծ թնդանօթներ եւ հսկայազործ հրասանդներ (հաւան Բոֆոս) պիտ'որ ունենայ:

Թեպէտ եւ աս լողացող բերդը կայմեր պիտ'որ ունենայ եւ հարիւրաւոր եղած ժամանակը կարող պիտ'որ ըլլայ առաջատար քործածել, բայց բուն զինքը շարժող պիտ'որ ըլլայ 3000 ձիւղորութեամբ շուքոյ մեքենայ մ'որ չէ թէ միայն նաւուն արտաքոյ կարգի արագութիւն մը պիտ'որ տայ այլ նաեւ իբրեւ

յարձակման միջոց պիտ'որ քործածուի. վասն զի աս պատերազմիկ նաւն ահագին թնդանօթներէն զատ իր առջեւի կողմը ծովուն երեսէն քիչ մը վեր երկաթէ ցուռ կամ եղջիւր մը պիտ'որ ունենայ՝ որ հարկ եղած ժամանակը թշնամոյ նաւերէն մէկուն վրայ ուղղուելով մեքենային սաստիկ բռնութեամբ անոր այնպիսի ահագին հարուած պիտ'որ տայ եւ մեծ ծակ բանայ, որ նաւն անմիջապէս պիտ'որ ընկզմի: Այլ կարծուի որ աս մեքենային ձեռքով զրահաւոր նաւին արագութիւնը թշնդանօթէ մ'արձակուած գնդին արագութեան չորրորդ մասին հաւասար պիտ'որ ըլլայ, եթէ աս կարծիքը կը ստուգուի իրմէ յարձակում կրող նաւերը շատ դժուարաւ կրնան իր եղջիւրէն պրծիլ:

Անգղիայի մէջ աս նոր գիւտին փորձն ընելու համար 120 թնդանօթ կրող եռայարկ նաւ մ'որոշուած է, որ մօտերս իր երկաթէ զրահն հագած, սաղաւարտը զլուխը դրած եւ կուրծքն սպառնացող եղջիւրով մը ծովուն երեսը պիտ'որ ելլէ եւ մինչեւ հիմայ ջրեղէն ասպարէզին վրայ լողացող ամենաքաջ հրահանները մենամարտութեան պիտ'որ հրաւիրէ: Եթէ փորձն ըստ ակնկալութեան կը յաջողի անմիջապէս բազմութիւ պայպիս զրահանաւերու շինութեան ձեռք պիտ'որ զարնուի:

**Ծանրապին նախաճաշ մը:**

Անցած ամիս Պրեմիէի մէջ նաւավար մ'իր բրած քաշութեան համար 100 թալէրի թղթագրամ մ'ընդունեցաւ: Անմիջապէս առած ստակովն իրեն ծանօթ պառուաի մը տուն գնաց որուն քով շատ անգամ նախաճաշիկ կ'ընէր, եւ աղաչեց որ իրեն երկու շերտ (տիւտ) սեւ հաց եւ քիչ մը կարագ (Երեւեալ) բերէ: Աւագն ընդունելէն ետքը, նաւավարն իր թղթագրամը հացի շերտերուն մէջ դրաւ կարագը վրայի շերտին վրայ քսեց եւ սկսաւ մեծ ախորժակով՝ դրամին հետ մէկտեղ ուտել, պարծելով թէ «Եւ ոչ Հաննովերի թագաւորն այսպիսի ծանրապին նախաճաշ մ'ըրած է»:

**Գարշահոտ ծառ:**

Բարեխաւոյ հրուանդանը ծառ մը կը բուսնի որ արտաքոյ կարգի գարշելի հոտ մ'ունի: Հողկենդաններն ասոր հիւսիս իրենց մարմնոյն ամէն կողմը կը քսեն, որով վնասակար միջատներու եւ օձերու խցթուածէն ազատ կը մնան: Նաեւ Մեքսիկայի մէջ ասոր նման գարշահոտ ծառ մը կը բուսնի՝ որ այրած ժամանակն այնպիսի անոտանելի հոտ մը կ'արձակէ որ ոչ մարդիկ եւ ոչ անասունք կրնան զիմանալ: Մեքսիկայից ասոր ծխովը վայրենի դաղաններն իրենց որջերէն դուրս կը հանեն:

**Բամբակէ տուն:**

Վերջին ժամանակներս Ամերիկայի մէջ սկսած են բամբակէ տներ շինել: Գէշ տեսակ բամբակը եւ լաթ շինելու համար մաքրուած բամբակին թափուկները ջրով շարուելով՝ անկէ չորեփուսի քարեր կը ձեւեն՝ որոնք չորնալէն ետքը սաստիկ կարծրութիւն մը կը ստանան. ասոնցմով ամբողջ տան պատերը շինելէն ետքը վրան տեսակ մը ջնարակ (ֆրէնկ) կը քսեն որ չէ թէ միայն տունը խոնավութենէ կը պահպանէ այլ նաեւ կրակի դէմ առիւն կ'ընէ: Աս գիւտը գտնողը մասնաւոր արտուտութիւն առած է եւ Ամերիկայի ամէն կողմն աս կերպ տներ շատ յաճախ կը շինուին:

«Բանդիկամ», ըսաւ բժիշկ մ'իր հիւանդներէն մէկուն, հոգ մ'ընէր, ամենքնիս ալ անգամ մը պիտ'որ մեռնիք»: «Իմ հոգս ալ ասոր համար է, պատասխանեց հիւանդն. եթէ կարող ըլլայիք քանի մ'անգամ մեռնիլ, աս անգամուն այնչափ վախ չէի ունենար: